



ՓՈՒՈՒՄՆ ՅԱՍՏԵԱՅՍ

ՅԵՐԱՆԱԻԿՏ ԿԵԱՆՍ

ՏԵԱՌՆ Հ. ՄԻՆԱՍԱՅ ԲԺՇԿԵԱՆ

ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄԻԻԹԱՐԵԱՆ ՈՒԻՏԻՍ

ՄԱՅՈՒԱՆ դառն յիշատակը քաղցրացրնող և ճշմարիտ քրիստոնեայ սրտերու մխիթարութեան առիթ՝ վաղանցուկ և դիւրասահ օրերուն մէջ դիւզուած արդեանց արգասիքն ըլլալով, յետագայք արժանապէս պէտք է զարմանան այնպիսեաց վրայ, և իրենց նմանողութեանը օրինակ առնուն այն առաքիւնի և իմաստուն անձինքը, որոնց հայրենասիրութիւնը աստուածսիրութեան վրայ հիմնած և արդիւնքը ճշմարիտ ու գործունեայ ազգասիրութեամբ աճեցուն և պտղաբեր եղեր են։ Այսպիսի մտածութեամբ քաջալերուած՝ համարձակեցանք բարեսիրաց փափաքը անկատար չթողլու համար քանի մը խօսք նուիրել մեր բազմարդիւն ծերունի Հ. Մինաս Արդապետին յիշատակին, զոր վեց ամիս յառաջ անակնկալ մահը մեր Միաբանութենէն յափշտակեց, ու մարմնոյն երկրաւոր կապանքը արձակելով՝ հոգեկան կապով մը անոր աստուածարեալ հոգին միացուց իր Արարչին հետ։

Ինքը զաւակ էր Տրապիզոնցի Մանուկ բժշկին ծնեալ յամի տեառն 1777. և մանկութեան հասակէն պաշտօնասէր ու եռանդուն ըլլալով, Աստուածամօր Եկեղեցւոյն պաշտօնէիցը կարգը մտաւ։ Հասակը առնելով՝ աւելի ներանձնացեալ վիճակի փափաք ունեցաւ, և Ալեքստիկ Մխիթարեան Աւիտիս վանքը յօժարամիտ եռանդեամբ առանձնացաւ. ուր ուսմանց ընթացքը կատարելէն ետքը, վարդապետական ծայրագոյն գաւազանը ընդունեցաւ, և առաքելութեամբ իւր

Տայրենիքը Տրապիզոն ղրկուեցաւ : Ժողովրդեան բարեսէր հիւրասիրութիւնը և հոգևոր կենաց փափաքը իր եռանդեանը համեմատ տեսնելով, մէկէն ձեռք զարկաւ աշխատանքի ու տղայոց կրթութեանը վարժարան մը հիմնեց . Ժողովուրդն ալ իբրև երախտեացը փոխարէն մը Մատուածամօրն եկեղեցին ու քաղաքին առաջնորդութիւնը իրեն յանձնեց : Օլարմանք չէ որ Մատուծոյ ու ազգին սիրոյն մեծաջան վաստակաւորը շատ նեղութիւններ ու իր հոգեռանգն ջանիցը արգելքներ ունենայ . որով ինչուան իւր արեան քրտամբքը ոռոգուած այգիէն ալ հարկը ստիպեց որ հեռանայ, Սուսանորոգ մեծ հօրը և անոր աշակերտաց երկրաւոր վարձքն ու պսակը ընդունելով :

Մատուծոյ հաճոյական զոհ մըն էր մեր Արդապետին ըրած նուէրը, ուստի իրեն թոյլտուութեամբ վիրաւորուած սիրտը հարկ էր որ ինքը մխիթարեր : Ելաւ Տրապիզոնէն ու Խրիմի թերակղզին հասնելով՝ մեծ սէր ու հիւրընկալութիւն տեսաւ աղնուամիտ ու երախտագէտ ժողովրդէնէն . ու Մատուծոյ յաջողելով իր վշտաչարչար անձին ու կրօնակցացը համար հանգիստ ու լայն ասպարէզ մը գտաւ աշխատելու . և բարեսէր ժողովրդեան յօժարամիտ փափագանացը նայելով՝ իրեն ժառանգութիւն ընկած մէկ գումարէ մը գլխաւորաց հաճութեամբը եկեղեցի ու մենաստան մը շինեց մեր Միաբանութենէն հոն գտուած անձանց համար, վարժարան մ'ալ հիմնելով տղայքը հրահանգել սկսաւ : Ինչուան Մղէքսանդր Սուսայ ինքնակալն ալ ճանչցաւ անոր արդիւնքը և ժողովրդեան կրթութեանը վրայ ունեցած խնամքը, ու զանազան պատուոյ նշաններով փառաւորեց ու քաջալերեց զինքը : Մինչև յետին ծերութեան տարիները հոն անդադար աշխատանքի հետ էր տարւօք ծանրացեալ բայց հոգևով եռանդուն ծերունին . և յամին 1845 Սեւաստօբոլ քաղաքն երթալով իր Բազմալեզու քերականութիւնը ընծայեց՝ Վիկողայոս մեծ կայսեր, ու ինքնակալին հաճութիւնը տեսնելով՝ հրաման խնդրեց իրմէ քանի մը տարուան համար Ալեքստիկ դառնալու, որպէս զի կարենայ առանձին փոյթ ունենալ իր Վառալեզու Տաճկ . Սուս . Հայ և Ղազղ . Բառգրոց տպագրութեանը : Եւ կայսեր թոյլտուութեամբը վանք դարձաւ, ու բառգրին տպագրութեան յառաջանալը՝ բայց աւարտը չտեսնելով՝ երանեալ հոգին իւր բազմաբիրտն վաստակոց վարձքը ընդունելու հրաւիրուեցաւ՝ հասարակաց արդարագատ հանդիսադրէն :

Բաց յառաքելական աշխատութեանց ուրիշ մեծ արդիւնք մ'ալ ունի Բժըշկեան վարդապետը իւր գրուոր երկասիրութեամբքը : Բզգային մատենագրութեան փառացը ցանկացող սրտերու թերևս իրաւամբք մեծ բաներ չերևնան իւր գրուածքը, և գուցէ ոմանց աչքին առջևն ալ արհամարհելի : Բայց յուսանք որ քիչ գտնուին այսպիսի մարդիկ՝ աղէկ գիտնալով որ ազգային մատենագրութեան ծաղկելուն կամ հիմանը՝ առաջին սերմունքն ու քարինքը տղայոց կրթութեան փոյթը պիտի ըլլայ . վասն զի անոնցմով ալ ազգը պիտի զարգանայ ու փառաւոր

րուի . ուստի անոնց վրայ աշխատողին արդիւնքն ալ առջիններուն հաւասար կրնայ սեպուիլ , և կը սեպուի ալ արժանապէս ուրիշ ծաղկած ազգերու մէջ : Սեր վարդապետին ալ գրածները գլխաւորաբար այս նիւթիս կը վերաբերին , և շատ օգուտ ըրած են ազգային դպրատանց մէջ . ինչպէս Հմարտ-Թեան , Վարժա-Թեան Տեղեանց ըսուած գրքոյնները . Յայտնա-Թեան աստուածագիտութեան դիւրըմբռնելի քրիստոնէական վարդապետութիւնը . Ռոպէնտն և Եղովթոս կըթական և հրահանգիչ գրոց թարգմանութիւնները . Ճեմարտն գիտելեաց և Նկարագիր Երեւելի արանց ըսուած գրքերը . Պոնոսի պարտա-Թեանը , և այլն : (Թող Սրբազան պարտա-Թեանը և իր Ճանապարհորդութեանը 'ի Լեհաստան , և ուրիշ շատ ձեռագիր երկասիրութիւնք՝ որոնք թերևս ժամանակաւ հրատարակուին :— Երոնցմէ զատ զանազան լեզուագիտական աշխատասիրութիւններ ալ ունի . որոնց մէջ գլխաւորները կրնանք սեպել վերը յիշատակուած Բառալեզու Բառագիրքը , Բազմալեզու Դերականութեանը , որուն համար Վիկոյայոս ինքնակալէն մեծ ոսկի միտալ ալ ընդունած է . Հայ-Ռուս և Ռուս-Հայ քերականութիւնները , որոնցմէ ետքինը թագաժառանգ Ղլքբասնդը կայսրորդուոյն ընծայեց ու ականակուռ մատանի մը ընդունեցաւ :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆ

Հնդկաստանի կրակապաշտ Պարսից վրայ տեղեկոտրիւն :

Ինչպէս որ յայտնի է ամենուն արևելեան ազգաց մեծագոյն մասին սովորութիւնն էր կրակն ու արևը պաշտել , և ոչ եթէ : Յունաց պէս մարդիկ և Լազիպտացոց պէս ամէն տեսակ անշունչ և շնչաւոր արարած . աս բանիս պատճառը՝ ինչպէս իրենց իմաստնոց գրքերէն կ'իմանանք , առաջ եկած էր աս կարծիքէն , իբրև թէ աշխարհիս նախնական նիւթը կրակ եղած պիտի ըլլայ , որով աշխարհիս ոգին և ամէն տեղ տարածուած կը համարէին կրակը . աս վարդապետութիւն կ'ընդունէին Վաղդէացիք , Պարսիկք , Հայք , Հնդիկք , Սինեացիք , Փռիւզացիք , (Թրակացիք ինչուան նաև Լազիպտացիք , որոնք ուրիշ բաներու հետ մէկ տեղ նաև արևն

ալ կը պաշտէին Սիրիս անուամբ : Արշափ որ հին պատմութիւններէն գիտենք , յայտնի կը տեսնուի թէ աս կրակին պաշտօնը արևելք մտցընողը եղաւ Օրագաշտ անունով մոզը . աս իրեն աղանդը շուտով տարածուեցաւ Պարսից , Սարաց և Բակտրիացոց մէջ , և ինչուան հիմա դեռ աս աղանդը արևելք տեղ տեղ կայ մանաւանդ Վիրման , Պարսկաստան , Սուրաթ , Հընդկաստան և Կուզարաթ . հոս գրած հատուածնիս հիմակուան Հնդկաստանի մէջ եղած կրակապաշտ Պարսից ստորագրութիւնն է , որ 18 կամ 20 հազար հոգիի չափ Պարսկաստանէն Հնդկաստան փախեր են Վրիստոսի ութերորդ դարուն ատենները , Երուսաղէմի խալիֆային բռնութենէն խալսելու համար , որ զիրենք կը ստիպէ եղեր որ իրենց հօրենական հաւատքը թողուն ու մահմետականութիւնը յանձն առնուն : Հընդկաստանի թագաւորները իրենց մեծածաղաւորութիւններ և պատիւներ տուին , ու հրաման իրենց կրօնքը համարձակ պաշտելու . միայն քանի մը